

բութեան եղանակներից օգտուելով—դիտողութիւնից և համեմատութիւնից—աշակերտը իւր հայրենի ընութեան մէջ կը գտնէ նորանոր կողմեր ուսումնասիրելու և կանոնաւոր դատելու, և դա ընդմիշտ ամենագեղեցիկ և մաքուր ուրախութեան ազբիւր կը լինի նորա համար։

Ա. Շահ.



## ԱՆԲԱՐՈՅՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐ

Հայ ազգի բարոյական կեանքին վրայ տարօրինակ, վտանգաւոր ախտանիշներ երեւան կուզան։ Այդ ախտանիշներ տարափոխիկ հիւանդութեան մը ծաւալումը կհաստատեն մեր ազգին վրայ դժբախտազար։ «Ուր կերթանք կոր», ի՞նչ պիտի ըլլայ այս ընթացքին վախճանը։

Ասոնք որ առիթ ունեցած են ապրելու բուն հայերուն նետ, ներքին զաւառներու մէջ, որ չէ թափանցած միտքն ու սիրտը պէտք եղածին պէս լուսաւորող ճառազայթներ, ուր արհեստներ ու արուեստներ շեն օգնած մարդու աշխատանքը բեղմաւորելու, ուր ամէն բան դեռ նախնական վիճակի մը մէջ է, եւ հայր չճանչնար իր ժամէն պատարագէն դուրս կրօնական հորիզոն մը, այսչափ բաներն իսկ գրեթէ կորսնցուցած են իրենց նշանակութիւնը. վասն զի տնտեսագիտական մնանկ վիճակի մը ենթարկուած են, որ ստորիւնը միակ եւ բացարձակ միջոց մ'ըրած են իրենց պաշտպանութեան համար։ Հոգեբանական այս վիճակը վաղանցիկ երեւոյթ մը չէ դժբախտազար։ իրենց հարստահարեալ կացութեան արդիւնքն է այդ, որ կտեւէ շատ հին ժամանակներէ ի վեր եւ մնանաւանդ կէս դարէ ի վեր. եւ ընական է որժառանգական ախտ մը դառնայ ստորիւնը, ցորչափ հարստահարութեան վիճակն ալ պեսէ իր ժառանգական երեւոյթը։

Հայու ամէնէն կարեւոր մասերուն այս վիճակը պէտք էր որ խորունկ ուշադրութիւնը գրաւէր մնանաւանդ անոնց, որ ազգին ճակատազրին նետ կզբաղին։ Բայց դժբաղդաբար

այսպիսի կենսական երևոյթները ուսումնասիրողներ չափա-  
գանցօքն քիչ են:

Անոնք որ առիթ ունեցած են շփուելու հայ ազգի այն  
դասակարգին հետ, որ լրագրութիւնը կներկայացնէ, դիտած  
են այն լաբծուն գետինը, ուր սոնկի պէս բռաած է ան եւ  
կրունի: Այս դասակարգը շատ նոր է անշուշտ: բայց իր  
սոսանժնած դերը չափազանց ընդարձակ է՝ ընդարձակ, ընդ-  
գրկուելու աստիճան: Լրագրութեան դերը նոյն ատեն փո-  
փոխական է: Թուրքիոյ մէջ ամենադոյզն քացառութեամբ  
խանութպանութիւն մըն է ասոր դերը: բարքը, բարոյականը՝  
շահու համար նշանակութիւն ունի: Եւ լրագրութեան այս  
ներքնապէս եւ իրավէս անքարոյական դերով ու դիրքով է  
որ կառաջնորդուի (?) Թուրքիոյ հայութիւնը: Մենք չենք  
կրնար Ռուսիոյ հայոց լրագրութեան բուն նկարագիրը ցո-  
լացնել: զիտենք միայն որ անհամեմատելի առաւելութիւններ  
ունի այն, իջր արդիւնք միջավայրի: Կթողունք նաեւ այն լրա-  
գրութիւնը, որ հայերէն կխօսի Նւրոպայի մէջ, Ամերիկայի  
մէջ, Պուլկարիոյ մէջ եւն: այս հայերէն խօսող, բայց հե-  
ռուէն խօսող լրագրութիւններն ալ խկավէս անծանօթ են,  
գոնէ Թուրքիոյ հայոց համար: Սակայն այդ լրագրութիւնը  
կկատարէ դեր մը եւ կուզէ հաւատացնել, թէ ինքն է լաւ  
հասկացողը: Այսպէս թէ այնպէս, անքարոյականութեան  
սարսափելի վիճակներու ականատես եղած ենք եւ կըլլանք  
ամէն օր այս կողմէն ալ:

Անոնք որ ունեցած են առիթ ուսումնասիրելու հայոց հո-  
գերանական ընդհանուր վիճակը, գործինակ Թուրքիոյ մէջ,  
սլիտի խոստովանին — ի՞նչ սոսկալի անկումներ դիտած են: Ասոնց ամէնէն աւելի սարսափելին է այն տեսակ մը ազա-  
տամութիւնը, որ երդէք չխնայեր մեծին կամ պատիկին,  
եկեղեցւոյն կամ ծնողին, բարեկամին կամ Աստուծոյն: Այս վիճակը շատ նոր է եւ շատ ալ տարօրինակ Հայ բար-  
քիրու համար: բայց դժբախտաբար ամէն կողմ՝ տարածուած  
վիճակ մըն է կարծես: Մարդասպանութիւնը այդ վիճակէն  
կըդիմի, եւ այսօր հաստատուած իրողութիւն մ' եղաւ այդ  
քանի մը խոշոր փորձերով (Խզմիր, Մասկուա, Պոլս): Ասոնք

ամէնէն նոր փորձերն են:

Հայոց քարոյական կեանքի վրայ յայտնուող այս սարսափելի աւերումներ, իրենց այլ եւ այլ կերպարանքնն տակ, տխուր խորհրդածութիւններու կտանեն ազգի վիճակին իրաւի ծանօթ մնոքերը եւ սեղմող յուզումներու մէջ կվրդովնն անկեղծ սրտերը:

Ի՞նչի վերագրենք այս սարսափելի անբարոյականութիւնները. կրթութեան թէ դաստիարակութեան, տնտեսագիտական պայմաններու թէ շահախնդրական նկատումներու, որք կուկեզօծուին ամէնէն նուիրական սկզբունքներով:

Ն ե ր ս է ս

## ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԵԵՒԻՉ ՆԵԿՐԱՍՈՎ.

(Մահուան քուն և հինգամեակի առթիւ)

1877—1902.

Народъ! народъ! Миъ не дано геройства  
Служить тебѣ,—плохой я гражданинъ...  
Люблю тебя, пою твои страданья.

Я призванъ былъ воспѣть твои страданья,  
Терпѣньемъ изумляющій народъ.

H. Некрасовъ.

Անցեալ գեկտեմբերի 27-ին լրացաւ ոռու յայտնի բանաստեղծ Անդրեաս Անեկրատովի ժամանակ քսան և հինգամեակը և այս երեսոյթը անհիմանելի եւ լուելեայն չանցաւ այն ժողովրդի կողմից, որի անհօւն վիշտը, սրտի ցաւերին ու խոր վերքերը ոյնտես աղդու կերպով երգել իւր բանաստեղծութեան նիւթե եր գործընկ քսուորդ դար առաջ գերեզման իջած բանաստեղծը և այնքան համարձակ բոզոքել այդ ժողովրդի ծով առնջանքների և անվերջ տառապանքների գլուխ մի անդում ել յիշուեցաւ Անեկրատովը և նորա անուան ու յիշատակի շետ